

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԳԻՐԻՆՃԻ — ՍԵՆԵ

(1862)

ՆՈՒՄԵՐՈ — 85

1778 — ՀԱՊԱՆ 78

ՓԵՏՐՎԱՐ 27 ԱՆՍՖՐԱՆԿԱ

ՓԵՏՐՎԱՐ 15

ԱՍԻԹԱՆԻ 15 ՓԵՏՐՎԱՐ ԲԵՆԶԵՄՊԻ

ՊՕՐՍԱ ԹԵԼԵԴՐԱՖԸ

Ի ծնար . 24 . Փեպրվար .

Օսմանյն խթիգրողը . 84 1/2 . եէնիսի 74 1/2 :
Գոնուխտէ 93 1/2 . Պուղտայ 51 . Մըսըր պուղտայը
Իպրայիւ . 52 1/6 . արքա 24/6 . արիւղիթա պու . 25 .
քէր 55/9 . գահվէ 60 վէ մէվճուտ եօգ . Իքէք Իշ
Թահարճա :

— Դայիմէ պէտէլի օլարագ Թաշ-
բալարտան կէլէն մաստէն ագճէ պու
տէֆա ճէման ուքիլ Եիւզ պին իւշ
Եիւզ Եիւրմի Եէտի առէտ Սէճիտիւյէ
պալիլ օլմուշ տուր :

Դարթա բիտաւորնն օյնուքը
պու հաթիթա տաիի դիտտէսի իլէ
միւշահէտէ օլմուշ տուր . Սէճի
տիլէ լիւսար Եիւզ ալթմիշ Եէտիլէ
գատար Ենտիլտէն սօղրա , Եիւզ Եէթ .
միշ տօգուլա գատար չըգմիշ վէ Թէք-
րար Եիւզ Եէթմիշ պէշ վէ Եիւզ
Եէթմիշ տէօրտէ գատար Ենմիշ տիր :
Նիլին Ենէր , Նիլին չըգար քիմսէ պիր
սէպէպ կէօսթէրէմէմէքտէ տիր , պու .
նուն իլէ պէրապէր ագճէ զիյանը
հէվայիճի զարուրիլտէն օլան Երզագ
վէ սայրէ պէհէր կիւն Ենիպ չըգ-
մագտա օլուղընտան հէր քէս տա
իւր մատրաֆ բուսուլասընը շիւպհէ-
սիլ շալըրմագտա տր :

Նիլիար կէօրիւնիւր քի , հիւ-
քիւմէթ պու տէֆա շու ուղըն-
սուղընտան քէօքտէն քէսիլմէսինէ ,
վէ քիւլիլէն մահվիւ զայիլ օլու-
մասընա տէրէճէյի Նիհայէթէ ճահտ
իւ իգտամ իթմէքտէ տիր . լաքին շու-
րասը տա աշիքար կէօրիւնիւր քի ,
սէնէլէր իլէ տալպուտագ սալմիշ պու
մուարաղայա պիր իքի կիւն զարֆըն-
տա Թէյիլիլ պիր տէվա պուլունա
մայաճագ տր :

Եւրոբայա օլան պօրճուն ֆայիլի
վէ Եէսը մալինին վագթը զէմանը ի-
լէ վէրիլմէսի իլիւն , պիր Եէնի Նի-
զամ վագ օլունուպ , պու զայլէտէն
մուէպպէտէն մասուն օլունմասը :

Տաիլիլ պօրճարըն ումումէն վէ
պիր սիագ իւզրէ Թէսիլիլ գըրընմասը :

Դայիմէ իլէ Նագտըն պիր պիրինէ
օլան մինասիպէթինէ տայիմի սիւ-
րէթտէ պիր գարար պուլուղընուլմագ
վէ պիր ֆիլաթ կէօսթէրմէք :

Տէվէթին վարիտաթ վէ մէսարի-
ֆաթընա պիր մուվաղէնէ պուլուղը-
մագ :

Պու տէօրթ մատտէյը միւհիմմէ
իլէ Սատրագամ հագըթթէրի վէ վիւ-
քէլայը տէվէթ լէյլ իւ Նիհար մէշ
ղուլ պուլունմագտա տր . քի իլէրիւսի
իլիւն շիւպհէսիլ ումուղըն Սալիլիլ
միւմթէնիլիլ Թէգէլիլ պիրէր գալի-
տիրէկ օլաճագ տր :

Իշ պու Բուգիմէ հաթիթա իքի տէֆա , Եանի սալը վէ Բէնշէմէ կիւնէրի Նէշ օլունաճագ տր :
Ֆիլաթը Նիլիմանէտէ Սէճիւլաշ Հալաթիսէ ապօնաթ օլանար իլիւն սէնէվի 50 զուլուշ վէ ալթը
այլը 50 զուլուշ տուր : Սալաթ օլմայանարա սէնէլիլ 60 վէ ալթը այլը 55 զուլուշ տր :
Տաշբարտա , բօթա իւճրէթի իւզէրիլիլ օլարագ , Սէճիւլաշ ապօնաթ օլանար իլիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 զուլուշ . վէ ապօնաթ օլմայան իլիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուլուշ տր :

Ի տրին շու խուսուղար հագգրն. տա շխմոյետեք նե գարար վերիմիշ, նե իճրա օրունմուշ, իսթիգրու վար մը, օլմուշմու, օլաճագ մը, մասամբ քի հիւքիւմէթ պու մաստեղեր իւ. զէրինէ հալա սիւքիւթ իթմէքտէ տիր, վէ պու սիւքիւթէ տախի էւ պէթտէ պիր սէպէպ վար արը. զա. զէթալէրին տախի պու սիւքիւթիւ պօղմալէրի պիր վէճհ իյէ լթէճվիլ օ. լունամալ:

Պու տուր քեաֆֆէյի զազէթալէ. րին շու էսնատէ գուլանարգլարը լի սան, վէ պունուն մուղայիրինտէ օ. լարագ. Ղալաթատա վէ մահալը օա. յըրէտէ հէր նե հալաաիս վար իտէ ճիւմէսինի եալանա չըգարըրար:

Պիլէր տախի քէմալը թէհսիւֆ իյէ պէյան իտերիզ քի, պու ազճէ էնիպ չըգմասը, Սէհի-լաֆթն կիւրու. հինէ կեան քեար վէ կեան զարար կէօսթէրիպ, սանարգլարը աղ չօդ մուվալէնէտէ պուլունմագտաիսէ աէ շու թէրէտոիւտ հալի էսհալը հա. ճաթա արթըգ տէրէճէյի իֆրաթտա պիր օսանճ կէթիրմիշ օլտուղունտան հէքքէս լէյլ իւ նիհար ճանիպի հիւ. քիւմ. թաէն պիր ան էվէլ պիր բըք կէօրմէք էմէլ վէ արղուսիյէ սուլան օլմագտա տըր, վէ պու արղու օ. գա. տար զկատտէ տիր, նե գատար շու սօն կիւնիլէրտէ սէմէրէյի նաֆիասը տախի մէմուռնէն կէօրիւլմէյէ պաշլամըշտը: Իքի եիւղ օթուլտան եիւղ ալթմըշ

եէտիյէ գատար լիրանըն էնմէսի, չօդ. լարընա պիրաղ կէնիշ նեֆէս արղ. րըպ, հիւքիւմէթէ հէր թէրաֆտան շիւքրանիյէթ սէտալէրի իշիթիլմէյէ պաշլամըշ տըր: Թէքմիլինի կէօրմէք, ումումի պիր սատտէթ օլաճագ տըր. քի, թէպշիրինէ ճիւմէլ ալէմ պիր սապր մուշթալըր օլմագտա տըր:

— Կէչէն սալը կիւնիւ վէ տահա էվէլէքի լթէպիւմէլէրտէ, միւմթաղէ ֆիյաթը օն սէնէլիքէրին էօնիւնէ, վէ օն սէնէլիքէրին էօնիւնէ միւմ. թաղէ ֆիյաթլարը սէհվէն գօնուլ. տուղու, խաստէթէն իլան օլունուր:

Թարապիս վէ Պէյի-պէրէ պաւընպա սա. Լըլըֆ պէր խան վէ պաղէ:

Պու միւլը, ճէման 1540 մուրապ. պա արըն սըր, վէ թուղտտան Կար. մա քեարիկը խանէսի 390 արըն իւ. զէրինէ տիր:

Տէրունու խանէտէ, եէտի պէ. օ. յիւք օտա, իքի քիւշիւք օտա, իքի սալթն, մաթպախ վէ չամաշըրըգ վար արը: Վէզալիք իքի պարիկը ալաճագ տիրը, քիւմէս, վէ սամանըգ: Պաղ. չէտէ իթալիտտան կէլմէ խոյըճա մէշ հուր աղաճլար վար տըր:

Թալէպի օլանլար, Ղալաթատա. Լոպի-գալթէ ճէնէրալէ զազէթալիւս, վէ Պէյօղլուտա, աէօրթ եօլ աղպու. տա քիթապճը Դիմէֆ վէ գօմբանիւ. սընա, միւրաճաաթ իտէ պիլիլէր:

ՄԵՍԲԻԻԹԵԱԹ ՎԷ ԵՎԼԸԳ	ՍԱԼԸ ՓԵՏՐՎԱՐ 13			ՉԱՐԸԱՄՊԱ 14			ԲԵՆԶԵԿՄՊԻ 15		
	Սապահ	Էօյլէն	Լիւլաճ	Սապահ	Էօյլէն	Լիւլաճ	Սապահ	Էօյլէն	Լիւլաճ
Վէճիտիյէ լիրա	169 10	169 20	169 20	175 .	174 .	177 .	179 20	182 20	
Երիւկէք կիւմիւշ	53 20	53 30	53 20	54 20	54 20	55 .	55 10	56 .	
Սիւմթալէ	75 10	75 10	75 10	74 .	74 .	74 10	73 20	74 .	
Օն սէնէլիք թէրթալաթ ֆ" ալըն"	42 20	42 30	42 30	43 .	43 .	43 .	42 30	43 .	
Գճաօրտէ	65 .	65 .	65 .	65 .	64 20	64 10	65 .	65 .	
" ճէտիւտ	62 .	62 .	62 .	64 .	65 20	65 20	64 .	64 .	
" ֆոյլիլէ ալընլըշ									
Սէհիմ	55 20	55 20	54 .	55 .	54 20	55 .	54 20	55 .	
Ինիլիլը վրասը	187 10	187 20	187 20	192 .	191 20	191 .	196 .	200 .	
Երիւկի ֆրանդ	143 20	145 20	145 20	150 20	150 .	153 .	155 .	158 .	
Պէշ ֆրանդ	56 .	56 .	56 .	57 .	57 .	58 .	58 20	59 .	
Իմէրիալ	149 10	149 20	149 20	154 20	154 .	157 .	160 .	162 .	
Գարպօլանդ	29 10	29 10	28 20	29 10	29 10	29 30	50 .	50 20	
Գրիմից շարքը	87 .	87 .	87 .	89 20	89 10	90 .	91 10	92 .	
Գէշիք Կարթլըգ ո/օ տէ	55 .	55 .	54 .	58 .	57 20	63 20	64 .	65 .	